

# ԵՐՋԱՆԿՈՒԹԵԱՆ ՈՒՂԻՆ (\*)

## V]. — ԻՆՔՆԱՏԻՐՈՒԹԻՒՆ

«Եթէ կ'ուզես տիրել աշխարհի, նախ մշակէ ետղ եւ տիրէ ինքզինքիդ»:

Իսկապէս ի՞նչ կը նշանակէ տիրել աշխարհի: Պարզապէս բարի համբաւի տիրանալ, անկախութիւն ստանալ, տաղանդ և հարստութիւն, ունենալ, ասպարէզի մը մէջ ձեռնհասութիւն շահիլ, ատողջութիւն և երջանկութիւն վայելել: Բոլոր այս ցանկալի բաները կրնան ստանալ անոնք, որ կ'ուզեն:

Արդ, ի՞նչ կ'ուզէք, ի՞նչ կը բաղձաք, — Երջանիկ ըլլալ: Ի՞նչ պէտք է երջանիկ ըլլալու համար — Ատողջութիւն, յաջողութիւն և ուրիշներուն օգտակար ըլլալու ուրախութիւն: Ի՞նչպէս կրնաք աւոզ ըլլալ: — Հետեւելով ֆիզիքական և մտային ատողջապահութեան կանոններուն և մարմնակրթութեան: Ի՞նչպէս կրնաք յաջողութիւն գտնել: — Ձեռք բերելով ընկերային յատկութիւններ՝ համակրելիութիւն, գործերու մէջ կարգ ու կանոն, — դրական զգացումներ լաւատեսութիւն, ինքնավստահութիւն, խանդավառութիւն, — գործնական յատկութիւններ՝ արժէքները գնահատելու կարողութիւն, տրամաբանութիւն, — բարոյական յատկութիւններ՝ բարիի, զեղեցիկի և ճշմարիտի սէր, հաստատամտութիւն, համերաշխութեան ոգի, — ասպարէզի յատկութիւններ՝ զորս կարելի է զարգացնել յարատեւութեամբ, ձեր ընտրած ասպարէզին մէջ կարգապահութեամբ, ճշգրտագիտութեամբ և որոնելով միշտ լաւագոյնը: Երբ մարդ ունի դատողութիւն, խղճամտութիւն և համերաշխութիւն, պայքարասիրութիւն (combativité) և յարատեւութիւն, անպայման կը յաջողի և կը հասնի կարեւոր դիրքի մը:

Կարելի՞ է ձեռք բերել այդ կարողութիւնները: — Անտարակոյտ: Եթէ՛ դուք օժտուած չըլլայիք, եթէ՛ պատկանէիք տկարամիտներուն և պակասամիտներուն, դուք չպիտի հետաքրքրուէիք այս դասերով: Քանի որ կը կարգաք այս խրատները, կը նշանակէ թէ ձեր իտէալի և բաղձանքներու իրականացման համար անհրաժեշտ ամէն կարողութիւն ունիք սաղմնային վիճակի մէջ: Պէտք է զանոնք մշակել, մարզել եւ զարգացնել: Մի շփոթէք սակայն մարդկային կամ ֆոզեկան

(\*) Յնս սրուածնքս Թիւ 22 եւ յաջորդները:

մշակուհւք ուսումի հետ: Երբ ձեզի կը պատմեն թէ ծանօթ պարոն մը չէ յաջողած կեանքի մէջ, հակառակ որ բարձրագոյն ուսում ըստացած է, կը նշանակէ թէ զարգացած է, բայց ոչ մշակուած այնպէս ինչպէս մենք կը հասկնանք: Ուսումը, գիտելիքները կը նպաստեն յաջողութեան, բայց չեն բաւեր յաջողելու համար: Ես կը ճանչնամ երիտասարդներ, որոնք բազմաթիւ վկայականներ ունին, արուեստի կամ գիտութեան մէջ արժէք ցոյց տուած են, այսուհանդերձ կը մնան անշուք ու թշուառ: Պատճառն այն է, որ անոնք կրթուած չեն գործնական իմաստով: Անոնք չեն մշակած իրենց ամբողջական կարողութիւնները: Այդ մտաւորականները գործնական մարդ չեն, այսինքն չեն գիտեր կիրարկել իրենց կարողութիւնները լաւագոյն արդիւնքը ստանալու նպատակաւ: Անոնք երեւան չեն բերած և չեն զարգացուցած իրենց իրական եւր, իտէալ եւր, որ կը ներկայացնէ անհատին լաւագոյն կարողութիւններուն և ընդունակութիւններուն գումարը:

Արդ, ինչպէ՞ս կրնաք երեւան բերել և զարգացնել ձեր թաքուն յատկութիւնները: Նախ կեդրոնացնելով, ամփոփելով ձեր միտքը անոնց վրայ, կեդրոնացնելով վարժութիւնը ձեռք կը բերուի ինքզինք հակահշտելով (self-control): Այդ ալ կարելի է ... մտածել սորվելով:

## VII. — ԿԵԴՐՈՆԱԳՈՒՄ

Կեանքը համարէ՛ մարզանք մը, եւ ինչպիսիք են՞ Պարթև մշտական վարժութեան մէջ:

Կեդրոնացումը (concentration) այն կարողութիւնն է, որ կը վարէ հոգեկան կարողութիւններուն ամբողջութիւնը մէկ կէտի վրայ, առանց որ դէպք մը կամ պարագայ մը ցրուէ միտքը. ընդհակառակն կը բազմապատկէ անոնց ուժը: Արեւին ճառագայթները վառելու ուժ չունին, սակայն խոշորացոյց ապակիով մը կեդրոնացուցէ՛ք զանոնք թուղթի մը վրայ, անմիջապէս պիտի վառի թուղթը: Կեդրոնացուցէ՛ք նոյն ձեւով ձեր բոլոր ուժերը մէկ դէպքի վրայ, առանց ձեր միտքը ցրուելու և լոյսը պիտի ժայթքի ձեր հետապնդած խնդրին վրայ:

Եթէ կ'ուզէք յաջողիլ և բարձրանալ ընկերային սանդուխին ամենաբարձր աստիճաններուն վրայ, ամփոփեցէ՛ք ձեր մտածումները, ցանկութիւնները, կամքը և կեդրոնացուցէ՛ք արեւին ճառագայթներուն պէս միակ կէտի մը վրայ: Անոնք որ բարձր գիրքերու հասած են, միշտ ընդունակ են եղած կեդրոնացնելու իրենց միտքը:

Ի՞նչպէս մարզել կեդրոնացումի կարողութիւնը:

Անմիջապէս աշխատեցէ՛ք ամփոփել ձեր ուշադրութիւնը, որովհետեւ կեդրոնացումը մտածումի մը, զգացումի մը կամ առարկայի

մը վրայ կեդրոնացեալ ուշադրութիւնն իսկ է, իսկ ջանադրութիւնը (application)՝ կեդրոնացման կարողութեան երեսներէն մէկը՝ երկարատեւ ուշադրութիւնն է:

Երբ կը ստանձնէք թարգմանել գիրք մը և, ձեր միտքը ամբողջովին թարգմանութեամբ զբաղած, չէք լսեր հետախօսին ձայնը՝ որ կը հնչէ, կը նշանակէ թէ ձեր ուշադրութիւնը կեդրոնացած է:

Սովորական ուշադրութիւնը կրնայ ցրուած վայրկեաններ ունենալ, երբ կը խօսիք մարդու մը հետ, նոյն ատեն մտիկ կ'ընէք անկիւնի խօսակցութեան: Ատիկա ցրուակ ուշադրութիւն մըն է, իսկ երբ կը խօսիք մարդու մը հետ, միեւնոյն ատեն ձեր նայուածքը, ձեր միտքը կեդրոնացուցած էք անոր վրայ, և շարունակ անոր ցրուեալ խօսակցութիւնը կը բերէք նոյն նիւթին շուրջ, կը նշանակէ թէ ձեր անձը հակակշտելու կարողութիւնը ունիք: Ինքզինք հակակշտել՝ կը նշանակէ հսկել ու վարել մտածումներն ու՞ զգացումները: Այս կարողութիւնը զարգացնելու լաւագոյն միջոցն է ուշադրութիւնը կեդրոնացնել ձեր մտային գործունէութեան վրայ, — ինչ որ կը կոչուի ներհայեցողութիւն (introspection): Ընդհակառակն, հոգեվերլուծում (psychanalyse) կը կոչուի, երբ ձեր ուշադրութիւնը կը կեդրոնացնէք ուրիշի մը հոգեկան գործունէութեան վրայ:

Որպէսզի կեդրոնացումը իրական ու օրինաւոր ըլլայ, պէտք է որ ի վիճակի ըլլաք իր ամբողջ մանրամասնութեանց մէջ տեսնելու և քննելու կեդրոնացեալ առարկան, մտածումը կամ խնդիրը: Այսպէս առէք ծաղիկ մը, հինգ վայրկեան ուշի ուշով քննեցէք անոր բոլոր մանրամասնութիւնները (զոյն, ձեւ, հոտ, չափ, եւայլն): Զայն մէկզի դնել յետոյ, նկարագրեցէք, առանց կրկին դիտելու, բոլոր մանրամասնութիւնները: Ատիկա ցոյց կուտայ թէ կրցած էք կեդրոնացնել ձեր մտածումն եւ ուշադրութիւնը: Եւ այս վարժութիւնը պէտք է ընել՝ կեդրոն առնելով առարկաներ, մտածումներ, զաղափարներ, դատողութիւններ, եւայլն, զարգացնելու համար կեդրոնացնելու կարողութիւնը: Կան նաեւ խաղեր, ինչպէս ճատրակը, տապիշը (Յավու), պրիմը, հանելուկները, եւայլն, որոնք սրելով ուշադրութիւնը, կը զարգացնեն կեդրոնացնելու կարողութիւնը: Այս նպատակով կրնաք նաեւ սորվիլ օտար լեզուներ շնորհիւ ձայնագիր գործիքներու (Ֆոնոկրաֆ), կամ չափազիտական խնդիրներ լուծել:

Վերջապէս ամէն միջոց պէտք է օգտագործէք, ձեռք բերելու համար կեդրոնացնելու կարողութիւնը, որ էական է ամէն ասպարէզի մէջ յաջողելու համար: Այդ կարողութեան շնորհիւ պիտի կարնաք երեւան բերել և զարգացնել ձեր թաքուն ընդունակութիւններն ու կարողութիւնները: Բայց ատոր համար անհրաժեշտ են, ուշադրութենէ եւ ինքնահակազիտէ զատ, երկու յատկութիւններ եւս, — յարատեւութիւն և հետամտութիւն, որոնք վառ կը պահեն ուշա-

դրութիւնը և ջանադիր կը դարձնեն անհատը իր սկսած դործին մէջ մինչեւ աւարտումը:

Կեդրոնացուցէք ձեր միտքը նախ փոքր գործերու, յետոյ մեծ գործերու վրայ: Եւ սակայն կան անձեր, որոնք չեն կրնար ամփոփել իրենց մտային ուժերը: Մարդոց հարիւրին երեքը միայն փայլուն դիրքերու կը հասնին, մնացեալ 97ը միջակ դիրք մը կը գրաւեն կամ կը ձախողին: Ամէն «վրիպած» իր անյաջողութիւնը բացատրելու ձեւ մը ունի Շատեր անբախտութիւնը պատճառ կը բռնեն: Իրականութիւնը այն է, որ յարատեւութիւն և կեդրոնացում կոչուած կարողութիւններէն զրկուած են. ահա թէ ինչու ձախողած են: Այս բացատրածները կրնանք բաժնել երեք խումբերու (ըստ P. Nyssens ի). —

1. Ծոյլերը, որոնք մտային ամէն կարողութիւն ունին, ամէն տրամադրութիւն եւ ընդունակութիւն կը վայելին, բայց ձախողած են՝ որովհետեւ չեն մարզած կեդրոնացումի կարողութիւնը իրենց իտէլիքն վրայ: Վերջապէս չեն յարատեւած, չեն ուզած հետեւիլ այն կանոններուն, զորս բացատրեցինք: Այդպիսիները դիւրաւ կարելի է գնել յաջողութեան ճամբուն մէջ:

2. — Դիւրայոյզները, որոնք չեն կրնար հակադռել իրենց ախորժակները, ցանկութիւնները, զգացումները: Անոնք կը գործեն ներքին մղումներով (impulsion): Պէտք է որ նախ ինքնիշխան դառնան, ձեռք բերեն իրենք զիրենք հակադռելու կարողութիւնը: Այդ նպատակաւ ալ պէտք է վարժուին խաղաղ ու հանդարտ ըլլալու, կանոնաւորելով իրենց կեանքը. — ամէն օր առտուն նոյն ժամուն անկողինէն ելլել, և իրիկունը նոյն ժամուն անկողին մտնել, կրայոյզ և յուզումնալից վէպեր չկարդալ, ջրաթունդ թատրոններ չերթալ, զրգոխ կերակուրներէ (գինի, համեմ, սուրճ) հրաժարիլ, խաղաղ և պաղարիւն մարդոց հետ ապրիլ: Անշուշտ դժուար է ատկեալ Անոնք տարբեր խառնուածք ունին, և պիտի փնտռեն իրենց խառնուածքը ունեցող մարդիկը միայն: Դիւրայոյզները կը սիրեն զգացական բաները, ուրեմն անոնց միտքը կը կեդրոնանայ զգացական բաներու վրայ: Միայն թէ այդ կեդրոնացումը կը կատարուի ինքնաբերաբար, պատահական կերպով, առանց հակադռիտի: Ուստի պէտք է վարժեցնել զանոնք կեդրոնացնել իրենց միտքը ըստ կամս:

3. — Անտարբերները, որոնք կը կազմեն վատթարագոյն խումբը: Անոնց կազմուածքին մէջ կը պակսի ներժող գեղձի (վահանագեղձ, մակերիկամնային գեղձ, մաղասագեղձ) հիւթը: Այս պատճառաւ քնացած են անոնց զգացումները: Պէտք է աշխուժութիւն տալ այս մարդոց: Ծնչառական մարզանք կատարել, մարմնակրթանքի հետեւել, և հոգիին մէջ փնտռել այն չհարցերը, որոնք կ'արթնցնեն

հետաքրքրութիւնը, Իսկ բժիշկն ալ պիտի օժանդակէ ներծոր զեղծե-  
րու զարմանումով: Շատ լաւ կ'ըլլայ, որ անոնք յարաբերութեան  
մէջ զրուին խանդավառ եւ գործունեայ նկարագիրով անձերու հետ:  
Կեդրոնացումի մասնաւոր վարժութիւններ. —

Կարճ ու համար ընթերցում մը կատարեցէք յամրաբար, մտա-  
ծելով գրութեան խորքին մասին, առանց ուշադրութիւն ընելու  
ոճին: Յետոյ երեւակայեցէք այդ գրութեան համապատասխանող շո-  
շափելի պատկերներ: Գլուխ մը կարդալէ յետոյ, փորձեցէք բացա-  
տրել և հասկցնել զայն երեւակայական և տգէտ ընկերոջ մը: Այս-  
պէս քառորդ ժամ վարժութիւն ըրէք: Եթէ կ'ուզէք ձեր ոճը կա-  
տարելագործել, ուրիշ անգամ մը նոյն էջերը կարդացէք, ուշադրու-  
թիւն զարձնելով միայն ոճին: Գոցեցէք զիրքը և փոր-  
ձեցէք գրաւոր նկարագրել պտտկերները, զորս ձեր մէջ արթնցու-  
ցած է ընթերցումը: Քանի մը անգամ կրկնեցէք ու սրբագրեցէք:

Երբ ծանր յուզում մը կամ հալածող միտք մը խանգարէ ձեր  
աշխատանքը, շնչառական մարզանք կատարեցէք, խորունկ շնչելով  
և մինչև 20 համբելով շնչառութեան ատեն և 20՝ շնչառութեան  
ատեն: Այս միջոցով պիտի վանէք ձեր մտահալածումները (obsession):

Արձանի դիրք առէք, այսինքն անշարժ և թոյլ վիճակի մէջ մը-  
նացէք պահ մը: Այսպէս պիտի վարժուիք հանգարտութեան փակե-  
ցէք ձեր աչքերը, լուսութիւն պահեցէք, զգուշացէք նոյնիսկ ամէնէն  
թեթեւ շարժումէն, շունչ առէք յամրաբար, թեթեւ, և հեռացուցէք  
ձեր միտքէն ամէն մտածում: Մտածումները հեռացնել սորվելով, կը  
վարժուիք կեդրոնացումի, կը զարգացնէք ինքնահակալիտի կարո-  
ղութիւնը և ի վիճակի կ'ըլլաք, պէտք եղած պարագային, վանելու  
մակարոյժ մտածումները:

Ճաշի ատեն գործի մասին մի՛ խօսիք, տղաք մի՛ յանդիմանէք,  
մի՛ վիճիք: Հաճելի, սովորական և հանդարտեցնող նիւթերու վրայ  
խօսեցէք: Նոր սովորութիւններ առէք, նախապէս ստացուած գէշ կամ  
փաստակար սովորութիւններէն ազատագրուելու համար: Մի փոր-  
ձէք ուղղակի պայքարիլ ձեր գէշ սովորութիւններուն և թերու-  
թիւններուն դէմ, որովհետեւ զօրաւոր դիմադրութիւն մը յառաջ կը  
բերէք ձեր հնթագիտակցականին մէջ: Դիւանագէտ եղէք: Երբ արտի  
մը մէջ որդեր և խղունջներ կան, մի փորձէք մէկկի մէկկի ոչնչա-  
ցնել զանոնք, այլ հաւեր և ողնիներ անցուցէք այնտեղ, դիւրաւ  
մաքրելու համար արտը այդ փաստակար տարրերէն: Նոյնը ըրէք ձեր  
թերութիւններուն համար: Երբ ձեր մէջ լաւ սովորութիւններ զար-  
գացնէք, թերութիւնները հեռո՞հեռէ կ'անհետանան: Եթէ դիւրայոյզ  
էք, շարունակ հանգարտ ու խաղաղ դիրք մը առէք, եթէ կը զբաք

որ անհամբերութիւնը կուգայ, ըսէք. «Համբերող եմ հանդարտ եմ»: Օրուան ամէն պահուն ժպտուն եղէք, հակառակ կեանքին ամէն ժամ տուած գնդասեղի հարուածներուն:

Յարատել եղէք: Եթէ սկսիք թերթ մը կարդալ, միայն ակնարկ մը մի նետէք, այլ ըսէք. «Նախ խորագիրները պիտի կարդամ, յետոյ յօդուած մը ամբողջութեամբ»: Եւ անպատճառ կարդացէք այդ յօդուածը, նոյնիսկ եթէ հետաքրքրական չէ: Եւ այս՝ պարզապէս զօրացնելու համար յարատելելու կարողութիւնը: Ինչ որ սկսիք, կիսկատար մի ձգէք, անպատճառ վերջացուցէք:

Հակակշռեցէք ձեր խօսքերը: Եօթն անգամ դարձուցէք ձեր լեզուն, բայց մը արտասանելէ առաջ: Մի՛ քննադատէք, ամէն բանի առթիւ մի՛ վերաւորէք ուրիշները: Մի՛ արտնջաք օղին, ցուրտին, տաքին, բախտին մասին: Միշտ յիշեցէք, որ տէրն էք այն խօսքերուն, զորս պիտի ըսէք, բայց գերին էք այն խօսքերուն, զորս արդէն ըսած էք: Խօսեցէք հանդարտ, որոշ:

Համբերող եղէք: Ըսէք շարունակ թէ ժամանակ ունիք և անպարեցէք հանդարտութեամբ:

Հակակշռեցէք ձեր մտածումները: Մի՛ թողուք որ անոնք հասանքէն տարուին: Մտածեցէք միայն ձեր ուզածին մասին: Վանեցէք աւելորդ, մակարոյժ մտածումները և մտատանջութիւնները: Ձեր միտքը կեդրոնացուցէք մէկ կէտի վրայ, մէկ խնդրի շուրջ, առանց թոյլ տալու որ ուրիշ մօտիկ գաղափար մը գայ խճողել: Կեդրոնացուցէք ձեր միտքը այդ նպատակին վրայ այնքան երկար, որքան կրնաք: Նախ մէկ վայրկեան, յետոյ երկու և այսպէս երկար ատեն: Ըսէք. «Երջանիկ եմ, նեղութիւն չունիմ, կը հանդիպիմ արգելքներու, որոնց դիւրաւ պիտի յաղթեմ»: Ինչ որ ընէք, վերջացուցէք, նոյնիսկ երբ ձեր սկսած գործը շահեկան չէ, որովհետեւ ձեզի համար էականը կեդրոնացնելու և յարատելելու մարզանք կամ վարժութիւն ընելն է: Կեանքի բոլոր պատահարները օգտագործեցէք, կատարելագործելու համար ձեր դիրքը, ձեր խօսքը, ձեր դատողութիւնը, ձեր ինքնահակալիչը: Ամէն օր, ամէն ժամ, ջանացէք նախորդ օրերու կամ ժամերու մրցանիչը կոտրել: Շատեր վարժուած չեն կեդրոնացնելու իրենց միտքը, անոնք մտացիրներ են հակառակ իրենց խելացութեան: Կարելի էր դարմանել անոնց մտացիր վիճակը, երբ դեռ փոքր էին: Բայց եթէ մանկութենէ դարմանած չեն, կրնան սրբագրել յարատել փորձերով: Յարատելութիւնը, շարունակական փորձերը կը զարգացնեն մտածումներու կեդրոնացման ընդունակութիւնը: Բայց ատիկա կատարելու համար անհրաժեշտ է կամք:

Ամբոսիտեց՝ Բժ. Լ. Գ.

ՏԲԹ. Վ. ՓՈՇԷ